

718

ՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐ ԹԻՒ 6

No. 6

THE SCHOOL OF LIFE

# ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ

ԳՐԵՑ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ ԿԼԵՏԸՆ



Ա. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

1921

201

4-54

ՎԵՐԱԴԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐ ԲԻՒ 6

201  
4-54

NO. 6  
THE SCHOOL OF LIFE

## ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ

ԳՐԵՑ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ ԿԼԵՑԸՆ



Հրատարակութիւն Ամերիկան Պուս Ընկերութեան

Կ. ԳՈԼԵՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ 8. ՄԱՏԲԷՈՒՆԵԱՆ

1921

Ե 2001

2010



## ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐԻ ԱՌԹԻՒ

**Խ**արիբն շինող Զեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Զեռքն իսկ է, անսկրզբնական դարերէ ի վեր գործած է եւ այսի գործէ յահիտեան։ Հակառակ աշխարհն ու ազգերը յեղաւըզող, վերիվայրող փոփոխութիւններու նոյն այս շինող Զեռքը, երբեմն երեւութապէս դանդաղ, երբեմն անհասկնալիօրէն բարդ, բայց տեւականապէս կ'իրագործէ Անհուն Սիսէին Մեծ Ծրագիրը։

Վերջացող համաշխարհային անաւոր պատերազմը, որմէն անցաւ աշխարհն՝ իբրև կրակէ, իր սահմակեցուցիչ ու անբացատելի յեղաւըզումներուն մեջն իսկ, կը հաւատանի քէ, մասն եր այս Մեծ Ծրագիրին։ Այս մեծ աղէտին պատճառաւ աշխարհին մեջ յառաջ եկան մեծ աւերներ, զորոնք վերաշնելու համար գերազոյն նիզեր բափելու ուզան մըն է որ կը բացուի մեր առջեւ։ Մեծ է նիւրական ու տնտեսական կորուսն ու աւերը. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խորհիլ անոնց վե-

րաշինութեան ու դարմանումին համար : Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ լրաւ այս մեծ աղետին առքիւ, ոչ նիւթականն էր, ոչ ալ տնտեսականը : Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերեները ժիրօրէն անշափելի ու մեծապէս աւաղելի են : Նաև հոգիներ մահացան, շատ նկարագիրներ բայց այս անշափելի ու մեծապէս աւաղելի են : Համար անշափելի ու մեծապէս աւաղելի են : Նաև հոգիներ մահացան, շատ նկարագիրներ բայց այս անշափելի ու մեծապէս աւաղելի են : Համար անշափելի ու մեծապէս աւաղելի են :

Բայց հիմա ժամ' է գործելու ամեն անոնց, որներ Յաւիտինական Միակ Բարիին, ամենաբարին Ասունոյ, բարձրացնող զօրութեամբ գօսեպնդուած պիտի սկսին վերաշինութեան սուրբ գործին՝ հոգիներու աշխարհին մէջ : Վերջին դժբախտ փորձառութեամբ ա'լ աւելի զիտակցեցանք քէ շատ դիւրին է բանդելը, նոյն ատեն արդէն զիտէկինք քէ շատ ու շատ դժուար էր շինելն ու մանաւանդ վերաշինելը : Բայց այդ պատճառ մը չէ որ չլերսկինք շինութեան նուրական գործին, որուն կամաւոր ու համոզուած գործիցները ըլլալ բարձր առանձնաւոր հումք է իւրաքանչիւր Քրիստոնեայի :

Հետեւաբար, մենք եւս, հոգեւին զիտակից այդ սուրբ գործին կենսական կարեւորութեան ու անյետազելի պահանջին՝ բարոյական եւ հոգեւոր վերաշինութեան սատարած ըլլալու միակ բաղձանքով կը իւրաքանչինք ներկայ Վերաշինութեան Մատենաշարը, որ կը յուսանք քէ Ասունոյ Արք. Հոգին Շնորհնով անկործանելի վերաշինութիւն յանաց պիտի բերէ բնրեցողներու հոգիներուն մէջ :



## ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ

«Ավ Տէր, քու ճամբաներդ ցուցուր ինձի, քու շափակներդ սորվեցուր ինձի : Քու ճամբանութեանդ մէջ ինձի առաջնորդի ու սորվեցուր ինձի, բանզի դուն ես իմ փրկութեանս Ասունածը . ես ենզի կ'սպասեմ ամեն օր» Սաղ. Ին. 4, 5 :

Բարեպաշտ, միանգամայն բանաւոր աղերս կը թուի այս : Կրնայ մէկը առէկ աւելի լաւ բան մը հայցել մտքի իր առողջագոյն վիճակին մէջ : Վասն զի որքան ալ անվստահ եղած ըլլայ աւանդական բազմաթիւ բանաձեւերու մասին, որոնցմով ջանացած են մարդիկ Անհունը բացատրել, քիչեր են անոնք որոնց ուշադրութիւնը չդառնար երբեմն անոր որու օրհնութիւնը կը համարձակինք հայցել, մեր սիրելագոյն Հաւատքին, մեր ամենաստխուր Տարակայսին, անծանօթ այն Զօրութեան զոր խաւարի մէջ կը խարխափինք :

Ամէնս ալ զիտենք թէ մեզմէ վեր, մեր մէջ ու մեր չուրջ գոյութիւն մը կայ, աղբիւր մը համայնք, որմէ կը բխին մեր կեանքերը և որու հպատակութիւն կը պարտիմք : Բանական ամէն



39212-67

52519-Ա. Հ.

էակ, որ «քաջարտութեամբ ու պատկառանքով կ'ընդունի տիեզերքը»՝ կը հաւատայ, ինչպէս կ'ըսէ մէկը, «թէ բանական միութեան մը մէկ մասն է այն, և անոր մէջ, անոր ետին և անկէ անդին կը գտնէ բացարձակ բան մը, որ վերջնական յենարան կ'ընծայէ իր կեանքին։ Բաց աստի, հաւատքը մեզի կը սորվեցնէ թէ մեր էութեան խորքին մէջ առնչութիւն ունինք գոյութեան ամենախորին իրականութեան հետ, թէ կրնանք քաջալերութիւն և հոգւոյ խաղաղութիւն գտնել անոր մէջ և թէ կրնանք կոչել զայն Մեր Աստուածը։ Ամէն հաւատք որ պատմութեան երկար ընթացքին մէջ յառաջ մղած է մարդկութիւնը, իրապէս ճշմարիտ ու կենդանի ըլլալուն չափով, դէպ այդ չուկէտը դիմած է, յաճախ բազմաթիւ առանձին շաւիդներով ու մանուածոյ ճանապարհներով, եւ ստուերներու և խաւարի երկիրներու մէջէն։ Այն որու վրայ աղօտ նշոյլներ միայն ունէին ամէն սերունդներու և ազգերու կրօնները և որ յատակ ու անսխալ կերպով կը լսուի Հին Կատակարանի մարդարէներէն նախատեսուած Քրիստոսի աւետարանին յայտարարութեան մէջ, սա է թէ մեզ շրջապատող աշխարհին մէջ խորհրդաւոր կերպով մեզի յայտնուած Զօրութիւնը Մեր Աստուածն է։»

Այս Զօրութիւնն առաս ու սքանչելի պատրաստութիւն տեսած է մեր ֆեղիքական բնութեան պէտքերուն համար։ Գիտենք զայս։ Երբ մեր մարմինները մնունդ կը պահանջեն, լոյս, օդ, հուր և ուստեստ կայ։ Եւ բանաւոր մարդու մը համար դժուար է հաւատալ թէ, երբ իր բարձրագոյն բնութիւնն իմաստութիւն, համբերութիւն, սփո-

փանք և խրախոյս կը փնտոէ, բան մը չկայ այդ պահանջին պատասխանող։

Ֆիզիքական աշխարհի մէջ սորված ենք մեր պէտքերն հոգալ՝ մեզ շրջապատող այս մեծ Զօրութեան գործողութիւններն ուսումնասիրելով, այսինքն համբերութեամբ սորվելով թէ ի՞նչպէս պէտք է գործածել, լծակցել ու շահագրոծել մեզի համար պատրաստուած բնական միջոցները։ Կը տեսնենք թէ Աստուած իր ճամբաները մեզի ցուցած է հանքին ու հողին, հովին ու շոգիին և վաղուն ջուրին ու եկեկարական հոսանքին մէջ։ Մենք իր շաւիլներէն կ'ընթանանք և առողջութիւն, ոյժ և խնդրութիւն կը գտնենք աննաց մէջ։ Բոլորպին հաւատալի չը միթէ որ մեր միաքերուն ու սիրտերուն — այսինքն մեր անհւիթական մասին — համար ալ կան բնական միջոցներ, պատրաստութիւններ, ոչ նուազ բարերար ազդակներ, զորս կրնանք շահագործել սորվիլ, եթէ միր, խոնարհ ու համբերող ըլլանք։

Ֆիզիքական բնութեան վրայ մեր ունեցած փորձառութիւնը մեզի պատճառ չուար յուսալութէ բարձրագոյն բնութեան բարի բաներն ինքնաւերաբար պիտի հոսին մեր կեանքերուն մէջ, առանց մեր կողմէ ուեէ ճիգի՝ աննաց ստացման համար։ Երկրի գանձերը մերը կ'ըլլան այն ժամանակ միայն, երբ աշխատելով, տքնելով և բնութեան օրէնքներուն հպատակելով կը շահինք զանոնք։ Հոգեւոր աշխարհի շահերը մեզի պիտի չարամադրուին ասոնցմէ աւելի դիւրին ուեէ պայմանով։ Պարաւոր ենք Աստուածոյ հետ գործել սորվիլ այս աշխարհներէն երկուքին մէջ ալ։ Կեանքի մեծ բա-

բիքը —գերազանցօրէն մեծ վարձքը առանց որու արժէք չունի բնաւ կեանքը— Աստուծոյ հետ գործելու մէջ կը գտնուի : Եւ Աստուած չտար մեզի ունէ ուրիշ շահ, բայց միայն ինչ որ կը գտնենք բուն իսկ՝ ծառայութեան մէջ :

Պարզ է ուրեմն թէ Սաղմոսերգուին աղերսը բանաւոր է : Սայդ է թէ մեծ Զօրութիւնը, որու դիմել կ'ստիպուինք մեր խորին խորհրդածութեան պահերուն մէջ, ոչինչ այնքան կը փափաքի ընել որքան իր ճամբաները ցուցնել, ճամբաները զորս մեզի համար պատրաստած է, որպէս զի անոնց մէջ քալենք : Արարչութեան առաւօտէն ի վեր ան կը փափաքի իր ճամբաները ցուցնել մեզի : Բնութեան բոլոր ոյժերն ամէն օր մեր աշխերուն առջեւ կը գործեն : Տարրաբանութեան ու բնագիտութեան, տեսաբանութեան ու աստղաբաշխութեան բոլոր օրէնքները, շոգիի, ելեկտրականութեան և Ք ճառագայթներու բոլոր ոյժերը սկիզբէն հետէ մարդուն արամադրուած են ամէն օր : Աստուած հազարաւոր տարիներէ ի վեր կ'ըսէ մարդոց, «Անո ձեզի գիտութիւն՝ ձեր միտքը ճոխացնելու համար, սպասարկուներ՝ ձեր հրամանները կատարելու համար, բարիքի մթերքներ ձեր պէտքերն հոգալու համար, հարստութեան, զօրութեան, վայելքի և ուրախութեան թագաւորութիւններ՝ զայնս նուաճելու համար : Բոլոր հարկեղածը սա է որ դուք իմ ճամբաներս սորվիք և շաւիզներուս մէջ քալէք . անոնք ձեզ պիտի առաջնորդեն յօրդառաս կեանքի :» Մարդիկ դանդաղ եղան սորվելու նոյն իսկ այս ֆիզիքական աշխարհին մէջ, և Աստուած շատ համբերեց :

Սակայն երբեք իր կողմէ յօժարութիւն չպակսեցաւ առատութեան ու բարդաւաճման ճամբաները ցուցնելու անոնց :

Ոչ ալ երբեք իր կողմէ յօժարութիւն պակսեցաւ հոգեւոր մեծ վարձքերուն ճամբաները ցուցնելու անոնց : Ամէն օր ամէն մարդու առջեւ բաց են ամէնէն կատարեալ, հարուստ ու երջանիկ կեանքի բոլոր կարելիութիւննը : Զկայ բան մը որ արգելէ, կամ կարենայ արգելել, մարդը նկարագրի և երջանկութեան կատարելութեան համնելէ : Եթէ կը նեղուինք, կ'ըսէ առաքեալը, մեր կողմէ կը նեղուինք : Շատ անգամ մեր հոգեւոր աղքատութիւնը մեր տղիտութեան հետեւանքն է : Զենք գիտեր թէ ինչ ուզելու կամ ի՞նչ բանի համար գործելու ենք : Գաղափար չունինք մեզի համար մթերուած բարիքի տեսակին վրայ որ մեր ընարութեան կ'սպասէ : Կարող իսկ չենք երեւակայել այն « բաները զորոնք Աստուած զինք սիրողներուն պատրաստեց :» Մաքի և սրտի այն յատկութիւնները, որոնցմէ զուրկ ենք և զորս մշակել պարտաւոր ենք, երբեք յստակօրէն յայտնուած չեն շատերուս : Գեղեցկութիւն չունին անոնք որպէս զի մեզի ցանկալի ըլլան : Այս պատճառով է որ ազնիւ յատկութիւններու կողմէ մեր աճումը այնքան դանդաղ է : Ոչ թէ բարին առատորէն չարուիր մեզի, այլ մեզի կը պակսի կարողութիւնը բարին իբր այն տեսնելու և զայն շահելու համար բոլոր սրտով աշխատելու : Մեր պէտքը սա է որ կերպով մը մեզի յայտնուի բարոյական ընտիր այն յատկութիւնը, որ մեզի անծանօթ է հիմա : Այդ իսկ է ինչ որ Յաւիտենական Բարութիւնը

միշտ կը ձգտի ընել մեղի համար : Սյդ կերպով է որ մեր բնութիւններն արթնալով կը նշմարեն ու կը հետազնդեն բարին , որով անհուն Բարութիւնը կ'սպասէ պսակել մեր կեանքերը :

Քիչ մը առաջ ըսի թէ ամէն մարդու առջեւ բաց են ամէնէն կատարեալ , հարուստ ու երջանիկ կեանքի բոլոր կարելիութիւնները : Զօրեղ յայտարարութիւն է այս և կը փափաքիմ պարզել ձեզի , հասկցնել թէ Աստուած ամէն մէկուդ կարելի ըրած է զօրաւոր , քաղցր , ազնիւ մարդ կամ կին ըլլալ ուր որ էք , թէ բոլոր հարկ եղած պատեհութիւններն ու միջոցները ձեր տրամադրութեան տակ դրած է , մանաւանդ թէ ձեր կեանին ամենօրեայ յատակագիծն այնպէս է որ ձեզի պատեհութիւններու անդուլ շարք մը կ'երաշխաւորէ ձեր բարձրագոյն ընդունակութիւններն օգտագործելու համար :

«Բայց քարոզիչն ի՞նչպէս գիտէ ,» կը հարցնէք , «թէ կեանքիս յայտագիրն ի՞նչ է : Ի՞նչպէս գիտէ թէ , որո՞նց հետ գործ ունիմ և ի՞նչ են գործերս , խնդիրներս ու պէտքերս :» կը պատասխանեմ թէ անհրաժեշտ չէ որ գիտանմ ես : Իմ յայտարարութիւնս ուղիղ է . ձեր վիճակն ի՞նչ ալ ըլլայ : Վասն զի վստահ եմ թէ գուգ ո՛վ ալ ըլլաք , ի՞նչ պարագաներու մէջ ալ գտնուիք , ձեր գործերն ու փորձութիւններն ի՞նչ ալ ըլլան և ո՛րքան անհաճոյ , դժբախտ կամ վտանգաւոր՝ մարմնի կամ հոգեոյ , ամէն օր , ամէն ժամ , ու ամէն վայրկեան , ձեզի պատեհութիւն կը բերէ , ու պիտի բերէ , ընելու , խօսելու , խորհելու և զգալու ճիշտ այն բանը , խօսքը , խորհուրդը և փափաքը որ լաւագոյնն է

ալդ վայրկեանին : Եւ եթէ այսպէս ապրիք օրն ի բունա հետեւողական և անխոտոր կերպով , ամէն օր ոսկեղին օր մը կ'ըլլայ ձեր մարդկութիւնն ընդլայնող , ձեր տեսութեան հօրիզոնն ընդարձակող , ձեր երջանկութեան աղբիւրները խորացնող :

Նկատողութեան առնենք իսկոյն ամէնէն ձախորդ ու խորշելի կարելիութիւնները : Եսթադրենք թէ շատերդ ստիպուած էք անհաճոյ շատ բաներ ընել : Լու . ձեզմէ չեմ պահանջեր չնորհակալ ըլլալ ատոր համար , այլ չնորհակալ ըլլալ մանաւանդ այն կարողութեան համար , որով այդ անհաճոյ բաները պէտք է կատարել հաւատարմօրէն և առանց տրտունջի : Եւ այդ ոգւով կատարուած ամէն անհաճոյ զործ բարենիշ մը կը շահեցնէ ձեզի և աւելի լաւ ու աւելի զօրեղ այր կամ կին կը դարձնէ ձեզ :

Շատ հաւանօրէն շատերդ կ'ստիպուիք երբեմն անարգանք , վեսա և անիրաւութիւն կրել : Արդ կարելի է որ ձեր պարտքն է բողոքել : Բայց եթէ արդարեւ այդ է ձեր պարտքը , կրնաք բողոքել անխոռով , պաղ արեամբ , առանց կիրքի կամ բռնութեան : Այն ժամանակ այդպիսի ամէն փորձութիւն կր դօրացնէ և կ'ազնուացնէ ձեզ : Կարելի է որ աւելի լաւ է անդիտանալ անիրաւութիւնը և մոռնալ : Շատ անգամ նախընտրելի է այս , վասն զի երբեմն ամէնէն յաջող դիմադրութիւնը ընաւ չդիմադրել է : Եւ եթէ այս պատեհութիւնը ներկայանայ ձեզի , մի վայրիցնէք : Վնասուելով հանդերձ քաղցր , աղնիւ ու վեհանձն ըլլալ — ասկէ աւելի ընտիր ի՞նչ բան կրնայ պատահիլ ուեէ մարդու :

Կարելի է որ ցաւ ու տառապանք է ձեր բաժինը։ Բայց ցաւ ու տառապանք ամէնուս կը բերեն համբերող, արի և զուարթ ըլլալու պատեհութիւնը։ Մեր Փրկութեան Առաջնորդին համար ըսուեցաւ թէ չարչարանքով եղաւ կատարեալ, և Աստուծոյ հաւատացող և գիրիսասոս յիշող ամէն անձի համար տառապանքի հրաւերը Քրիստոնէալայել դիւցազնութեան հրաւեր պիտի ըլլայ։ Մարդկային էակներու ամէնէն ընտիր յատկութիւնները տառապանքի համբերելով կ'ստացուին։

Փոքր հոգեր ու տաղտուկներ պիտի նեղեն ձեղ ամէն օր։ Ոչ մէկս զերծ ենք անոնցմէ։ Մեզի կ'սպասեն ամէն կողմ։ Եթէ մեր խորհուրդներուն մէջ՝ տեղ տանք անոնց, կը խաթարեն մեր կեանքերը։ Սակայն այս գրգոիչ փոքր նեղութիւններուն մէն մին ի՞նչ է, եթէ ոչ՝ անձնազապութեան հրաւեր մը։ Անոնցմով չխոռովիլ, թոյլ չտալ որ անոնք զայրացնեն կամ դառնացնեն մեղ, սիրով ու փութով գոհացնել ի՞նչ տրդար պահանջ որ մեզի կը ներկայացնեն և ապա միտքէ հանել զանոնք—ահա ոսկեղէն կարելիութիւնը որ պահուած կը մնայ այս տաղտուկներէն իւրաքանչյուրին մէջ։ Անոնց ամէն մէկը ձեզի նոր պատեհութիւն մը կը բերէ քալցրաբարոյ մնալու, ձեր բարկութիւնը զսպելու, անզուսպ լեզուն սանձելու։ Կեանքի մէջ մեր մեծագոյն յաղթանակներուն մէկ մասն այսպիսի փոքր նեղութիւններու համբերելով կը շահինք։

Աւելի կատաղի փորձութիւններ պիտի գանձեր վրայ։ Որդին մարդոյ չկրցաւ անոնցմէ խուսափի, դուք ալ պիտի չխուսափիք։ Պիտի փորձութիք ձեր կիրքերով, ձեր տեսչերով, ձեր

րութիւններով, ձեր ցանկութիւններով, ձնկերներուն բարի համարման բաղձանքով, ծաղրուելու երկիւզով։ Պիտի փորձութիք անհաւատարիմ, անմաքուր և գծուծ ըլլալ, հաւատարմութիւնը շահու զոհել, շահն իրաւունքէ և ազնուութենէ վեր դասել, պատասխանատուութենէ խոյս տալ, ձեր անճնական օգուտն հանրայինէն գերադաս համարի, այրեր ու կիներ իբրեւ գործիք գործածել, հաճոյքը պարտականութենէ վեր դնել։ Ամէն օր և ամէն ժամ պիտի փորձութիք թողուլ որ ձեր ընթացքը ձեր գաղափարականներէն հեռու մնայ։

Սակայն ի՞նչ են բոլոր այս փորձութիւնները։ Ոչնչ, բայց եթէ պատեհութիւններ դիմագրութեան, պայքարի և յաղթութեան։ Ձեր կատարելութեան թշնամի և ձեր խաղաղութեան խանգարի՞չ կը համարիք զանոնք։ Այդպէս են, այս, վատերու և տկարներու համար։ Անոնց ամէն մէկը ելլերու և կուելու կոչ է ձեր ներսի մարդուն ուղղուած։ Կարելի չէ բռնադատել ձեղ որ ձեր գաղափարականներուն անհամապատասխան վարք մը ունենաք, վարք մը՝ որ գիտէք թէ ծուռ է։ Կրնաք այսպիսի ամէն թելաղրութեան դէմ մաքառիլ և յաղթել։ Գիտէք թէ կրնաք։ Հոգ չէ՝ ի՞նչ ձեւով կը ներկայանայ ձեղի փորձիչը, կրնաք ելլել և գիմազբաւել զինք, կրնաք հրամայել որ գուրս երթայ ու կորսուի։ Զկայ արարք մը աւելի ուրախարար քան աքացի զարնել ու վար գլորել Սատանան և ուժգին փակել գուռն անոր ետեւէն։ Այսպիսի արարքէ մը ետեւ ձեր գործին կը վերադառնաք դուք սա զգացումով թէ ապրիլը լաւ

բան է: Արդարեւ չէք կրնար, հոգ ընելով ու փափաքելով, կանգուն մը աւելցնել ձեր փիզիքական հասակին վրայ: Բայց կրնաք, ամէն անդամ որ չար թելադրութեան մը զիմազրէք արիարար, մէկ երկու մատնաչափ աւելցնել ձեր բարոյական հասակին վրայ: Փառաւոր, փառաւոր են պատեհութիւնները, որ ամէն օր ամէնուս կու գան, արի այրեր ու կիներ հանդիսանալու՝ հաւատքի բարի պատերազմին մէջ:

Թերեւս ձեր առօրեայ շաւզին վրայ տեղ մը մեծ վիշտ մը պահուած է, վիշտ մը՝ որ պահ մը պիտի խաւարեցնէ ձեր երկինքը և ծանր բեռի պէս ճնշէ ձեր սիրաը: Ի՞նչ պիտի ընէք, եթէ դայ այն: Պիտի կքի՞ք անոր տակ, պիտի գառնանաք ու խստանա՞ք, պիտի թողո՞ւք որ չարաշուք ստուեր մը ձգէ ձեր և բոլոր ձեզի մօտեցողներուն կեանքին վրայ: Եթէ իրեւ ճակատագիր ընդունիք զայն, այդպէս պիտի ընէ, պիտի խամբեցնէ ձեր կեանքը: Բայց պէտք չէ որ այդպէս ընէ: Պէտք է որ ձեզի բերէ կեանքի բոլոր շահերուն ամենամեծը, ամենածոխը, ամենապատուականը: Այս է անոր կոչումը: Եթէ գործածէք զայն պարտուպատշաճ կերպով, այս պիտի ըլլայ անոր պատուզը: Ճշմարիտ ու խորաթափանց է բանաստեղծին տեսութիւնը, երբ կ'երգէ.

Ամեն մեկ ցաւ, թերեւ թէ ծանր,  
Հրետակ սեպէ դուն երկնառաֆ  
Եւ ընդունիլ փուրա պատուով:  
Այն ինչ մենէ սեմեկ մեղմով,  
Արտօնութիւն խնդրէ մարել  
Սուրբ երկնային ոսերն անոր:

Ապա սեղան պարզէ դու ճոխ, երեսդ ոչինչ մըքագնէ քող, Աշխարհային ոչ մեկ խորհուրդ Զնջէ անդորրը բու հոգւոյդ Եւ եղծանէ ցոյցի յարգանեի: Վիտն ալ պէտ է, նրման ժպտի, Ըլլայ համակ լուրզ, վեհ, խաղաղ, Մատուր կազդոյր ազատար, Փոքրը հոգեր վանող եւ սուրբ, Վլսեմ խորհուրդ յար արծարծող:

Այսպիսի է վշտին պաշտօնը: Այսպիսի են մեծ ու գեղեցիկ պարգևները զորս վիշտն իր ձեռքով կը բերէ անոնց որ զինք իբրեւ Աստուծոյ պատգամատորը կ'ընդունին: Եւ եթէ, երբ ձեր նեղութիւնը գայ, փոխանակ անօգուտ տրտունջներով ու ողբերով անոր դէմ բորբոքելու, կինաք միայն ու հարցնէք թէ ի՞նչպէս կրնաքլաւագոյնս գործածել ձեզի եկած պատեհութիւնը, ի՞նչպէս կրնաք զգուշանալ որ ձեր բեռն ուրիշներ չջախչախէ, ի՞նչպէս կրնաք ձեր վիշտէն դադար մը կորզե՛ ուրիշներու հոգերը կրելով, ի՞նչպէս կրնայ այս տառապանքին սրբարար աղքեցութիւնը ձեզ աւելի աղնիւ, քաղցր, օգտակար և կարեկից ընել, այն ժամանակ ձեր վրայ պիտի կատարուի Սուրբ Գրոց սախոսքը թէ «նեղութիւնը համբերութիւն կը գործէ, և համբերութիւնը փորձառութիւն, ու փորձառութիւնը՝ յոյս,» և պիտի սկսիք ըմբռնել թէ ձեր մեծ վիշտը ձեր հոգւոյն մեծ պատեհութիւնն եղաւ: Ստուգիւ այս եղած է ամէն դարու մէջ փորձառութիւնն անհամար բազմութիւններու, որոնք

իրենց վիշտերով ճոխացած ու ազնուացած գտան իրենց կեանքերը :

Ահա հապճեպով ներկայացուցի ևս ձեր առօրեայ կեանքերուն ամէնէն հասարակ դէպքերէն մէկ քանին, որոնք ամենաձախորդ կը թուին, եւ գտանք թէ անոնց ամէնն ալ կը անան, և յայտնապէս կոչուած են, ըլլալ նկարագրի պատեհութիւններ : Ահա այս փորձառութիւններով է որ կը չահուի կեանքի պսակը : Արդարեւ բոլոր այս բաները — նեղութիւններ, անիրաւութիւններ, տառապանքներ, հոգեր ու տաղտուկներ, փորձութիւններ ու վիշտեր կը անէք վասուած մեղի վաս ու անէծք ըլլալ — մահուան հոտ դէպ ի մահ : Սակայն պարզ է թէ այդպէս ըլլալ սահմանուած չեն, թէ ամէնն ալ ամենաբարձր արժէքով պարգեւներ ու նին իրենց ձեռքը, թէ իրենց մէն մին կոչ կ'ընէ մեր ներսի մարդուն, թէ երբ արժանաւոր կերպով ընդունինք զանոնք, կեանքի ընդլայնում և ազնուացում պիտի գտնենք չնորհիւ անոնց :

Բոլոր խօսքերուս մէջ, սակայն, ենթալրուեցաւ ցարդ թէ մենք այն ժամանակ միայն կը նանք ուղիղ շարժիլ մեր փորձառութեան տագնապալիք այս պահերուն մէջ, երբ ճանչնանք թէ Աստուածներկայ է մեր կեանքերուն մէջ և զգանք թէ մեղի պաշտպան ու առաջնորդ է բոլոր այս փորձառութիւններուն մէջ : Փորձութեան այս բովերէն ուղիղ կերպով անցնիլ տուողը մեր սա հաւատքն է թէ ինք ամէն բանի մէջ և ամէն բանէ վեր է, ու կարող է զանոնք մեր բարւոյն ծառայեցնել :

Տր. Պուշնը մեծ քարոզ մը ունի սա խորագրով, «Ամէն մարդու կեանքն Աստուածոյ ծրագիր» :

Թէ քաներն անոր որոշ իշխանութեան տակ են՝ բացայացտ է : Թէ բովանդակ Բնութիւնն է «փոխադութեան մեծ դրութիւն մը, ուր մասը մասին կը պատասխանէ փութով, և այսպէս կը կազմէ համայնապարփակ ու փառաւոր ամբողջութիւն մը»՝ անվիճելի է : Հաւանական չէ միթէ որ անձերու համար անոր խնամքը գէթ նոյն քան կատարեալ ըլլայ որքան իրերու համար : Ճնձուկ մը «գետինը չիյնար առանց ձեր Հօրը»՝ ըստ Յիսուս և «շատ ճնճղուկներէն լաւ էք դուք»՝ «Ասկէ կը հետեւի թէ»՝ կ'ըսէ Տր. Պուշնը, «ինչպէս Աստուած մեր գոյութեան նպատակը որոշելու պահուն լաւագոյն կարելի նպատակը պիտի ընտրէ», նոյնպէս ալ զայն ձեռք բերելու լաւագոյն կերպը պիտի սահմանէ մեղի համար... Այսպէս մինչ քայլ առ քայլ կը յառաջանաք դուք փորձառութեան ձեր ընթացքներուն մէջ, կը պարզուի ձեղի թէ ինչ որ կը հարկադրուիք ընել կամ կրել, ինչ բանի որ կը հարկադրուիք կարօտիլ, ինչ բան որ կը հարկադրուիք լքել կամ նուածել, ձշիւ լաւագոյնն է ձեղի համար : Ձեր կեանքը դպրոց է ձշիւ ձեր դասին և ձեր գոյութեան վերջնական նպատակին յարմարցուած »:

Այս հաւասարիքն է որ մեղի կարելի կը դարձնէ քաջութեամբ ու ցնծութեամբ ողջունել բոլոր այս գժնդակ փորձառութիւնները : Կը հաւատանք թէ բարի Աստուածոյ մը ձեռքն ենք : Կը հաւատանք թէ ասոնք իր ճամբաներն են որոնց մէջ կը քալենք մենք և թէ ինք մեղի հետ է անոնց մէջ : Հետեւապէս երբ ճախորդութեամբ, անիրաւութեան, ցաւի, նեղութեան, փորձութեան և վշտի պատահինք,



կ'ենթադրենք թէ մեզի օգտակար են անոնք և թէ, երբ արիարար ու սիրով համբերենք, պիտի ընդունինք անոնցմէ ձիշտ այն կրթութիւնը որ մեզի պէտք է, և երբ այս ենթադրութեամբ կը գործենք, կը տեսնենք թէ այդ արդիւնքը կու տայ:

Բայց ցարդ դիտեցինք մեր առօրեայ կեանքին մութ կողմը միայն: Այդ մութ բաներուն բարոյական նպատակները փնտուցինք, և գտանք ինչ որ կը փնտուէինք: Տեսանք թէ բարոյական օգուաներ և շատ բարերար օգուաներ ունին անոնք: Սակայն մեր կեանքն ամբողջովին այս մութ գոյնով չէ: ԶԱստուած գտանք խաւարին մէջէն անցնող շաւիդներուն մէջ, բայց ամէն շաւիդ խաւար չէ: Կեանքի դպրոցին կրթութիւնը լաւ է, բայց լոկ կրթութիւն չէ: Նկարագրի մեծ պատեհութիւններ կը տրուին մեզի, երբ դժբախտութիւններու կը պատահինք, կը համբերենք, կը դիմադրենք կամ կը յաղթենք: Բայց մեծ պատեհութիւններ ալ կը տրուին կեանքի բարիքը ողջունելու և փայփայելու: Ամէն օր մեր կեանքերը գիտութեամբ, դատողութեամբ, տեսլականով, համաշափութեամբ ու գեղեցկութեամբ կերտելու պատեհութիւններով լիցուն է: Ամէն օր կը տանի մեզ ազնիւ ցաւակցութեան և օգտակար ծառայութեան շաւիդները:

Կեանքի ի՞նչ փառաւոր կարելիութիւններ կը բացուին ամէնուս առջեւ, եթէ միայն արթուն ըլլանք ու տեսնենք և արագութեամբ իւլենք զանոնք: Կեանքի դպրոցին ընթացքը շատ ատակ է ընդարձակման: Եթէ յօժարինք հետեւիլ ուր կ'առաջնորդէ Մեծ Վարդապետը, և ընդունիլ ինչ որ

ինք կ'սպասէ հաղորդել, ընդարձակ տեղ մը պիտի տարուինք: Վասն զի «Երկինք անոր փառքը կը պատմէ, և երկինց հաստատութիւնը անոր ձեռքերուն գործերը կը ցուցնէ: Օրը օրին կը յայտնէ խօսքը, ու գիշերը գիշերին կը ցուցնէ գիտութիւնը:» Սքանչելի այս տիեզերքին բոլոր փառքը կը տրուի մեզի ձրիալէս: Զկայ մէկը այնքան թշուառ որ չխորհի ոտքերուն կոխան եղող բիւրեղներու իմաստին վրայ, կամ չհրճուի ճամբուն քով ուռճացող գեղեցկութեան վրայ, կամ չհիանայ գետին ընթացքին կամ բլրին կորութեան վրայ, կամ չերկրպագէ մայրամուտի մեծվայելչութեան առջեւ կամ զիշերուան աստղերուն տակ: Լրջամիտ մարդուն համար թեթեւ բան չէ աղաղակել, «Ով Տէր, քու ճամբաներդ ցուցուր ինծի, քու ճշմարտութեանդ մէջ ինծի առաջնորդէ:» Գիտէ ան թէ իրեն սքանչելի բաներ պիտի յայտնուին, եթէ միայն բաց ըլլայ իր միտքը և ընդունի զանոնք:

Ուսման, խորհուրդի և խորհրդածութեան պատեհութիւնները շահիլ մեզմէ ոմանց համար աւելի դիւրին է քան ուրիշներու համար: Բայց սակաւթիւ են անոնք որ չեն կրնար անարդ գործածութիւնէ քիչ մը ժամանակ ինայելով այսպիսի գործերու յատկացնել եթէ իրապէս կը ցանկան անոնց: Շատերս անտարակոյս շատ աւելի լաւ վիճակ պիտի ունենայինք. Եթէ շատ բան որուրարձը յարգ կ'ընծայենք հիմա՝ երբեմն երբեմն զոհէինք անդորր ժամ մը վայելելու համար մեր լաւագոյն եսերուն և մեծ Ընկերոջ հետ:

Իմ ջանքս է ձեզի ապացուցանել թէ լիազոյն, ճոխագոյն եւ երջանկագոյն կեանքի կարելիու-

թիւնները բաց են ամէնուդ առջեւ։ Եւ կ'ուզեմ  
որ ըմբռնէք թէ մեծ ու ներշնչող բարեկամու-  
թեան այս պատեհութիւնը կը տրուի ձեզի ծրիա-  
պէս, և թէ կրնաք, եթէ ուզէք, անոր ասպարէզ  
տալ ձեր կեանքին մէջ։

Բայց գեռ չեկայ այն ճշմարտութեան, զոր  
կ'ուզեմ շեշտել ձեզի։ Քիչ մը առաջ ըսի թէ ձեր  
կեանքին ամէնօրեայ յատակագիծն այնպէս է որ  
ձեր բարձրագոյն ընդունակութիւնները գործածե-  
լու համար առիթներու անընհատ շարք մը կ'երաշ-  
խաւորէ ձեզի։ Վստահ եմ թէ, եթէ ձեր պա-  
տեհութիւններուն լիակատար մէկ ցուցակը պատ-  
րաստէք ձեր կեանքին ուեէ հասարակ մէկ օրուան  
համար, պիտի տեսնէք թէ ճշմարիտ է այս։ Կը  
խոստովանիմ թէ ո՛ր ատեն որ ասոր վլայ կը  
խորհիմ, խորապէս կը տպաւորուիմ ի տես այն  
պատեհութիւններուն որ ամէն օր ամէն մարդու  
կու գան՝ իր լաւագոյն եսը զարգացնելու համար։  
Այս այսպէս պիտի ըլլար աւելի կամ նուազ, եթէ  
ապրէիք գուք մարդոց ուեէ խմբակի մէջ։ Բայց  
Քրիստոնեայ այս համայնքին մէջ մեր կեանքը  
կազմակերպուած է մեր լաւագոյն յատ-  
կութիւններն ի յայտ բերելու համար։

Առաւտուուն երբ կ'արթննաք, ձեր իսկ տու-  
նէն սկսէք։ Մի տարակուսիք բնաւ, հոդ պատե-  
հութիւն պիտի գտնէք ձեր բարձրագոյն յատկու-  
թիւններն յայտնելու։ Ահա առիթ մը, զոր փախ-  
ցընելու չէք։ Զեր մօտ գանուողներուն հանդէպ  
հոգածութիւն, զուարթութիւն, յարգանք, համա-  
կրութիւն, բարեացակամութիւն և ձեռնտուու-  
թիւն լաւ սկզբնաւորութիւն մը պիտի ըլլան օր-

ուան ձեր գործին և կրնան ամբողջ օրը պայծա-  
ռացնել մէկուն կամ ոմանց համար զոր ձեր ետեւը  
կը թողուք։ Եւ երբ կը մեկնիք տունէն, կրնայ  
զրացի մը տեսնուիլ, զոր կարելի է սիրալիր ող-  
ջոյնով մը ուրախացնել։ Հանրակառքերուն մէջ  
առիթ կը գտնուի մեծարանք և բարեկամութիւն  
ցոյց տալու։ Վերելակի վարիչ տղան, զրասեն-  
եակի սպասեակը և տախտակ սրբող աղախինը  
մարդ էակներ են, որոնց ժպիտ մը տալ կամ ա-  
նոյշ խօսք մը խօսիլ վատնում չէ բնաւ։ Եւ մինչ  
օրն իրիկուն կ'ըլլայ և ամէն տեսակ կացութիւն-  
ներ, կապակցութիւններ և փոխանակութիւններ  
տեղի կ'ունենան, ո՛րքան պատեհութիւններ կ'ըլ-  
լան ճշմարտութիւն, անաչառութիւն, քաջու-  
թիւն, համբերութիւն, ազնուութիւն, անձնա-  
զսպութիւն, համակրանք և մարդկային քաղցրու-  
րութիւն ի յայտ բերելու։ Այս ամէնը օրուան  
գործին մէջ։ Որպիսի գպրոց, որպիսի վարժու-  
թիւն է այս ամէն ազնիւ յատկութիւններու, եթէ  
միայն ընտրենք այդպէս համարիլ և այդպէս ընել  
զայն։ Ամէն մարդ կրնայ հասնինալ թէ այսպէս  
ըլլալ կոչուած է կեանքը, եթէ քիչ մը մտածէ  
անոր նշանակութեան վրայ։ Եւ եթէ միայն ըմ-  
բռնէք թէ օրուան ամբողջ գործին մէջ նոյնինքն  
Մեծ Վարդապետը, մատը շուրթին վրայ, անտե-  
սանելի և առանց երբեք խառնուելու, միշտ մեղի  
մօտ կը գտնուի, որպէս զի ցուցնէ ուղիղ տեսա-  
կէտը, թեղադրէ ուզիղ զիրքը, օգնէ խորհիլ, խօ-  
սիլ և ընել ինչ որ ուզիղ է, այն ժամանակ կ'զգաք  
թէ կեանքի այս գպրոցին գործերը, ո՛րքան ալ  
խիստ ըլլան, կարելի է գործել ամէն օր սիրով,  
ամէն օր արիստթեամբ ու խայտանքով։

Ով ալ ըլլաք դուք, գործունէութեան ի՞նչ  
գծի ալ վրայ ըլլան ձեր շաւիղները, պատեհու-  
թեան նոյն տեսակները կ'սպասեն ձեզի ամէն օր:  
Տան մէջ մայրին, գործոցին մէջ ուսուցչին, խան-  
թին մէջ գործառարին, գործասեղանին և այս վա-  
ճառորդին, գրասենեակին մէջ սղագրին, խաղա-  
վայրին վրայ գործականին, հիւրանոցին մէջ  
տանտիրունուոյն, խոհանոցին մէջ աղախնին, ա-  
մէն օր առիթներ կու գան հաւատարիմ, արի և  
ազնիւ ըլլալու, պատեհութիւններ իրենց լաւա-  
գոյնն ընկեռ, կոչեր ու հրաւէրներ իրենց լաւա-  
գոյն բնութիւնն ի յայտ բերելու: Հոգ չէ ո'րչափ  
ալ աննշան և առանձին ըլլայ ձեր ուղին, եթէ  
մարդ էակներու մէջ է, այս բախտը պիտի ունե-  
նաք անշուշտ: Ամէն օր, օրուան մէջ ալ ստէպ,  
առիթ պիտի ունենաք ըսկելու այն խօսքը կամ ընե-  
լու այն բանը, որ պիտի ընդարձակէ և ճոխացնէ  
ձեր նկարագիրը և ուրիշներու կեանքի հոտ պիտի  
ըլլայ կեանքի համար: Այս է կեանքը, ձեր կեանքը.  
այս է կեանքի նպատակը. այսպէս կազմակերպուած  
է յաւիտենական իմաստութենէն՝ ասպարէզ ու  
պատեհութիւն ընծայելու համար ձեր լաւագոյն  
եսին: « Վասն զի կեանքը, ուրախութեան և  
թշուառութեան, յուսոյ և երկիւղի բոլոր իր  
պատուղներով, ով ծերունի բարեկամ, հաւատա,  
մեր մրցանակի ասպարէզն է, ուր սէր պիտի սոր-  
վինք, այսինքն թէ սէրն ի՞նչ կրնայ ըլլալ, ի՞նչ  
եղած է արդարեւ, և ի՞նչ է: »

Խօսեցայ ես ծառայութեան և հաւատարմու-  
թեան այն պատեհութիւններուն վրայ միայն որ  
մեղի կու գան մեր օրական պարտականութիւննե-  
րու ընթացքին մէջ: Ասոնք արդարեւ կեանքի

գործոցի գործին զլխաւոր մասը կը կազմեն: Եթէ  
լաւագոյն կերպով գործածենք զանոնք, այրութեան  
և կնութեան պասկը պիտի շահնք անշուշտ: Սա-  
կայն մեր գործէն գուրս ալ անհամար առիթներ  
կան օգնելու և ծառայելու, գործելու և կոռուելու,  
մեր կարողութիւնները գործածելու արիաբար ու  
բարիաբար: Համայնքին համար անշահախնդրա-  
կան աշխատութիւն, զրկեալներու հատուցում ը-  
նելու, վշտացեալներ միմիթարելու և ընկեր արա-  
րածներու վիճակը բարեկաւելու ջանքեր, և ամէն  
գեղեցիկ գործ զոր եկեղեցին իր կոչման նորոգ  
գիտակցութեամբ ձեռնարկած է կատարել, մեզի  
ներկայացող պատուական պատեհութիւններ են,  
որոնցմով կրնանք մտնել այն կեանքը, որ կեանք է  
ճշմարտապէս: Զենք կրնար արդարեւ պատախանել  
սիրոց սպասարկութեան այս բոլոր կոչերուն: Ասոնք  
անհամար են թուով, հետեւապէս անհնար է ամէնն  
ալ ընդունիլ: Սակայն կրնանք անոնց մէջ բաւա-  
կան բան գտնել մեր համակրանքը զրաւող, մեր  
լաւագոյնն ի յայտ բերելու հոյակապ առիթներ  
ընծայող և միեւնոյն ժամանակ կեանքը մեր կա-  
րօսագոյն ընկերներէն ումանց համար գնահատման  
աւելի արժանի հանդիսացնող:

Այս է ուրեմն կեանքը: Այս է կեանքը: Ահա-  
ւասիկ բացագանչութիւն մը, որ գրեթէ միշտ  
թաղծագին չետ մը ունի, լոելեայն իմացնելով  
թէ կեանքն է նեղութիւններու, տաղտուկներու,  
տանջանքներու, եղերադէպերու կոյտ մը, թէ  
չկրնար ըլլալ աւելի լաւ բան քան ծանր բեռ մը,  
թէ մեր միակ ընելիքն է ակռայ սեղմել ու կրել  
զայն: Հարկաւ կրնաք այդ գաղափարն առնել ա-  
նոր վրայ. շատերու տեսութիւնն այդ է: Բայց ես

ջանացի ցոյց տալ թէ կարելի է տարբեր տեսութիւն մը կազմել : Եւ կարծեմ յաջողեցայ պարզել թէ այդ միւս տեսութիւնը բանաւոր է, թէ կը յարմարի իրողութիւններուն : Զանացի ցուցնել թէ կեանքը , ձեր կեանքը և իմս , ամէնէն խոնարհ և ամէնէն անփառունակ կեանքը , լեցուած , խոնուած է ամենագեղեցիկ , ամենավառաւոր պատեհութիւններով , թէ անոր անպաճոյն կողմն իսկ ընդելուզուած է այրական ու կնոջական առաքինութիւններ փայլեցնելու սքանչելի առիթներով , թէ ամէն օր և ամէն ժամ ճակատագրի մեր բարի հրեշտակները , մեզի հծծելով , երգելով և աղաղակելով . հրաւէր կը կարգան որ անմահ արժողութեամբ գանձեր խլենք ժամանակի բաց ձեռքէն :

«Կեանքն է անիծեալ բաներու շարք մը եւ և ոչ այլինչ .» կ'ըսէ դաժան յոռետեաը : Մենք կը խնդանք այդ չնական դիտողութեան վրայ եւ մեր ծիծալն ապացոյց է թէ գիտենք որ այդ դիտողութիւնը հշմարիտ չէ : Եւ չենք կրնար , երբ բոլոր իրողութիւններն զգուշութեամբ քննենք , չըմբռնել թէ կեանքն է , որպէս Աստուած սահմանց զայն , գեղեցիկ ու օրհնեալ բաներու շարք մը միայն , և թէ երբ հասկնանք անոր Աստուածային նպատակը և անոր համաձայն ապրինք , ամէն բան մերն է — «թէ՛ աշխարհ , թէ՛ կեանք , թէ՛ մահ , թէ՛ ներկայ բաները և թէ՛ գալիքները . ամէն բան :»

Կեանքի այս հայեացքներէն մին կամ միւսը պարտաւոր ենք ընդունիլ և ըստ այնմ ապրիլ : Դժուարութիւն մը ունիք գուք ընտրելու համար թէ ո՞րը պիտի ըլլայ ձեր հայեացքը :

002x234

ՀՀ Ազգային գրադարան



NL0027234



718

# ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Արդիե խակ հրատարակուած

	դահ.
Թիւ 1 ԿՆՈԶ ՄԸ ՀԱՒԱՏՔԸ	25
» 2 ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ	15
» 3 ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ	25
» 4 ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ	20
» 5 ԱՃՈՒՄ	25
» 6 ԿԵԱՆՔԻ ԴՊԲՈՑԸ	20

Հետզինեակ հրատարակելի

Թիւ 7 ՔԱԶԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԱԻԵՏԱՐԱՆԸ	
» 8 Ո՞Վ է ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ	
» 9 ՅԻՍՈՒՄ Ի՞նչ ԿՐՆԱՅ ԸՆԵԼ ԶԻՍ	
» 10 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ	
» 11 ՄԵԾ ԸՆԿԵՐԸ	
» 12 ՄԱՐԴՈՒ ՄԸ ՀԱՒԱՏՔԸ	

---